

ՊԱՏՌԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄԱՆԵԱՅ

ՈՒԹԵՐՈՐԴ ՏԱՐԻ ԹԻՒ 17

45 Գևիկունքը 1897



ԿՈՍՏԱՑԴՅՈՒԹՈՒՆ

ՏՊԱՐԱՆ.

ՃԻՎԵԼԵԿԵԱՆ

Պապը Այս հատուեա թէւ 29

1897

ԹՈՎԱՆԴԱԿՈՒԹԻ Ն

— — —

- | | |
|----------------------------------|------------------|
| 1 Եական խնդիրն. | Մ. Վ. ՌԵՎՈԲՐԵՅԱՆ |
| 2 Քննութիւն մը. | Ս. Վ. Ն. |
| 3 Ընտանեկան Ասուեղաբաշխութիւնն. | |
| 4 Երկու մեծագին արձանագրութիւնն. | Ա. ԲԵԲԱՍ |

Պ Ա Տ Վ Ե Ր

Հ Օ Ն Գ Ե Ս Կ Ի Ո Ո Մ Ո Ւ Ո Յ

Արքայության Տարի

Թիվ 17

15 Դեկտեմբեր 1897

Է Ա Կ Ա Ն Խ Ն Դ Ի Բ Ն

(Եարունակուրիսն տես թիվ 16)

Բ.

Դառնալով մեր քնարանին եւ խորհրդածութեանն, եւ թէ
խնդրոյն՝ որ է Եկեղեցւոյնն, քնականապէս երկրիս վրայ նոյնէն
աւելի ո՞ր խնդրի էական եւ կարեւոր համարելի է, մեր նախ-
ընթացին մէջ՝ Եկեղեցւոյ միութեան զէմ Ելողին դիմակն երե-
սէն վար առինք. Խակ հոս հետազօտել ունինք Հայոց նախա-
զարեան ոգին. այն հետազօտութիւնն ալ անկեղծութեամբ ընե-
լու դիտաւորութիւնն ունենալով՝ անշուշտ Աստուծոյ չորհքն
ու լուսաւորութիւնն օգնական պիտի ըլլայ, Եկեղեցւոյն միու-
թեան գործն իրականապէս զլուխ հանելու հւ պատելու հա-
մար, որուն մտադիր եւ փափաքող են ամեն ողջամիտ խոր-
հոդներն:

Սոյն նպատակով է որ մնենք հոս նորանոր խորհրդածու-
թիւններ կ'ուղենք ընել, Հայոց հին գարերուն մէջ Սրբազն
Գահուն հետ ունեցած առնչութիւններուն եւ յարաբերութիւն-
ներուն վրայ, յարաբերութիւններ որ ի հարկէն կամ ի ստիպ-
մանէն չէին եղած, այլ միայն պատշաճութեան եւ պարտաւո-
րութեան համար եւ թէ ի սկզբանէ հետէ մեր անմահ հօր Ս.
Դրիգոր Լուսաւորչէն տրուած օրինակին համար, վասն զի նա
ինքն եղաւ Սրբազն Գահուն հետ առաջին յարաբերութիւն

ընողն, ուստի եւ իրմէն սկսուած այնպիսի յարաբերութեան յիշատակութիւնն մեզ հիմայ անպատմելի ցնծութեան պատճառ է:

Եթէ Ա. Բարթուղիմէոս Առաքեալ Սրբոյն Պետրոսի Առաքեալներուն Դաստիարին հետ համաձայն էր եւ միաբան զմի Քրիստոս քարոզելու, ինչպէս մեր Ս. Գրիգոր Լուսուուրիչ Սրբոյն Սեղբետրոսի Հովմայ Սրբազն Քահանայազետիւան հետ ի բարեկամութեան եւ ի սերտ հազորդակցութեան արդ Սրբոյն Գրիգոր Լուսուուրչին Սթոռոյն վրայ նստողներն՝ Սրբոյն Պետրոսի Սթոռն նատող Ս. Քահանայազետաց հետ ինչու չըլլան ի յարաբերութեան եւ ի համաձայնութեան, ինչու զանազանին Ս. Գրիգոր Լուսուուրչին Սթոռն նստողներ, իրենց Կաթուղիկեաց նախորդներուն հետեւած ուղղութենէն:

Ոչ ապաքէն ատարօրինակ է նոր ժամանակին մէջ աեսնուած խտրութիւնն, եւ օտար մեր նախահարց օրինակին, որոնց ականուրին էր զարձած միշտ Արևեմուտքն եւ Քրիստոնէական կեղրոնն, որոնց օրինագրութեամին եւ հրամայելովն է, որ Տէրունական Տօնի օրեր ժամասացութեան մէջ Անդաստանի թափօրն կ'ըլլուի եւ հանդիսաով կ'երգեցուի. «Օրէնիսցի եւ նախախնամեալ պահեացի Սրեւմտեան կողմն աշխարհի, եղն.» : Զաքարիա Կաթուղիկոսն իր ծննդեան ճառուիլ քարոզած է. «Յուսածագոյն քան զծնանելն ի Բեթհեղեմ տայ զերկրաւոր պետութիւնն ի Հոռվմայեցիս, քանզի ի Հոռվմ հանգերձեալ էր կարգել զԱթոռն Պետրոսի եւ Պօղոսի, եւ զգլիսաւորութիւնն Սրբոյ Եկեղեցոյ, եւ զՀոռվմայեցոյ թագաւորութիւնն կոչելոց էր ի հաւասոս լինել զաւագան Քրիստոնէական զաւանութեան ի վերայ զիմամարտից Խաչին Քրիստոսիւ — Հայոց մէջ մինչեւ հիմա զործածուած Ո. Խորհրդաւեարն հետեւողութիւնն է Լատինացւոց պատարազին, եւ մատամբ նոյնէն թարգմանուած, մանուանդ Պատարազի սկիզբն «Ապաս արկանելոց օրէնքին» որ բոլորովին է լատիներէնէն առնոււած:

Դարձեալ Հայոց Եկեղեցին է որ շարունակ կը կատարէ Սրբոյն Սեղբեւարոսի Հոռվմայ Հայրապետին տօնախոմբութիւնն ինչպէս նաև Սրբոյն Ստեփանոսի Հոռվմայ Հայրապետին իր հետ մարտիրոսացած քահանայներով սարկաւազներով եւ ժողովրդովն մէկաեղ. Յայսմաւորք զրոց մէջ ալ արձանագրուած կան հետագայ Հոռվմայ Հայրապետներուն սքամնելի վարքերն Սարտի 13 ին Ս. Գրիգորին, Սպրիլի 24 ին Ս. Աղապիորին, Օգոստոսի 11 ին Ս. Քսենտոսին, Նոյեմբերի 24 ին Ս. Կղեմէ:

սինն կը տօնէ Հայոց Եկեղեցին Ս. Ս. Հռիփսիմեանքն եւ Գաւաննեանքն եւ անոնց խմբակցով կուսանքն. եւ Տինդ թուով Ս. Ոսկեան քահանաւիքն, որոնք ամենքն ալ Հռովմայեցի եին ազնուական սեբնգեւամբ . եւ այս երկիրն սպազեցին իրենց սուրբ տրեսմին, եւ այսորիսի Հռովմայեցի Քահանայից եւ Կուսանաց արեւամբն ոռոգուած հողէն է՝ որ Հայերն ծնան ի Քրիստոնէութիւն :

Այս, Հայոց հաւատքն կաթողիկէականն է՝ Քրիստոսի Եկեղեցւոյն անշարժ վիմին վրայ հիմնածն. մի եւ նոյն հաւատքն որ Յիսուս Քրիստոս իրեն Եկեղեցւոյն փոխանորդին Պլիստորութեան ներքեւ զրած է թ Հռովմ յանձին Սրբոյն Պետրոսի, եւ Անոր յաջորդներուն. մեր Սպազմին Դպրութիւնն կ'աւանդէ թէ Եսայիս եւ Յովիաննէս հայոզգի Եսպիսկոպոսաց յ 30 Սեպտեմբերի 1433 ին Պազիլիս գումարուած ժողովոյն առաքած թըլթոյն մէջ՝ այսովէս խստովանուած է . «Բայց եւ այսովէս զիտասչիք, զի ազգս Հայոց, պինդ եւ անշարժ կայ ի վարդապետութեան հաստատեալ ի Սրբոյն Սեղբետրոսէ Քահանայապետէ, եւ ի Մ'նեն Պրիզորէ Հայրապետէ Հայոց, եւ ի քաջաց ինքնակալաց ի Կոստանդիանոսէ : Յայնմ ժամանակի պատուէր հրամանի յԵկեղեցւոյն Հռովմայ առան, զի զսորհուրդն Գոհութեան բաղարդ հացիւ եւ անապակ զինւով կատարիցեմք . եւ ի վկայութիւն ոոցին՝ ի մշտնչենաւորութիւն յիշատակ իրաց, յանապատկ զինւոյ անատի խորհրդոյն՝ խառնեցելոյ ի մելան, զրեցաւ վարդապետութիւնն այն, որ առէր եթէ յայսմ հետէ Լատինք եւ Հայք, եւ ամենայն քրիստոնեայք լիցին Եղբարք ի Քրիստոս Յիսուսու Նշանաւոր պատմիչ մ'ալ աւանդած ոնի այսովէս . «Ի թուեն Զ. շորժեցաւ խնզիր մեծ ի Պապէն Հռովմայ, եւ զրեաց յազգս ամենայն քրիստոնէից, եթէ պարտ է զԱմենասուրբ Հոգին խստովանիլ ի Հօրէ եւ յՈրգոյ բղիսեալ . եւ ոչ հաճոյ եղեւ Ասորեց, Յունաց եւ Վրաց. բաց ի Հայոց որք քննեցին զգաւանութիւն առաջնոց սրբոց ի ձեռն աստուածամերձ Վանականի Վարդապետին, եւ գտան զայն համախոն երեւելի արանց Սթանասի, Քրիզորի Աստուածաբանի, Գրիգորի Նիւսացւոյ եւ Գրիգորի Լուսաւորչին» .

Կաթողիկոսական պատուիրակներն Պլորենախա քաղաքն առաքուելով 1439 ին Յօվակիմ Եպիսկոպոս, Սարգիս, Մարկոս եւ Թովմաս վարդապետաներ, հոն Եւզինիոս Դ. Սրբազան Քահանայապետին ներկայացան, ու այսովէս խօսեցան . «Քրիստոսի

Աթոռն ահիս, փոխանորդ Քրիստոսի և ի վերայ Աթոռոյ Առաքելոց . եկեղեց եմք առ Գլուխդ մեր, եկեղեց եմք առ Հովհանդ, զու ևս վէմ Եկեղեցւոյ, անզամ որ ի քէն ի բաց եկաց, անջատանցաւ, հօս որ ի քէն ի բաց հետացու, գաղան չար որտառահաց զնա, Եկեղեցի որ զնեա քոյ ոչ եկն, կամ քեւ ոչ պատրաստարեցաւ, ի հիմոնց խարխակեալ կործանեցաւ Փլորենաիոյ մէջ Հայոց համար յատաւկ մասնաժողովոյն մէջ, Սրբազնի Քահանացապեան այսովէս յայտարարեց. «Այլ զՀայու՝ յիրաւի իսկ մեծաց եւ չքնարդ զովիսամից արժանաւոր համարիմք, այնու զի իրրեւ կոչեցան ի ժողովո, իսկ եւ իսկ իրրեւ ցտնկացողք միութեան Եկեղեցւոյ ի հետաւոր տչխարհաց, ընդ անհարթ ճանաւարին, եւ ընդ ծով բազմավտանգ առաքեցին արս մեծարարոյս եւ բարեկաշտօնս՝ պատգամաւորս առ մեզ, եւ առ այս Ս. Սրբնա հոգոս հանգերձ պատշաճական եւ հրամանական թղթովք ընդունել զամենայն, զոր Հոգին Սուրբ, իւրով լուսով ազդից ժողովոյու Հոն մողովոյն կանոններն նախ Հայոց բարբառով ընթերցաւ Ներսէս Դափիրն ժողովականաց առջեւ . յետոյ նոյնն լատիներէն բարբառով Հայոց թարգմանն Բարսելու Ժողովականաց աստրագրութիւններէն վերջ, կանոններուն ներքեւ Կաթողիկոսական պատգամաւորներն յետագայ տողերն աւելցուցին : «Եւ արդ մեք պատգամաւորքն յանուն մեր, եւ մերոյ մեծարեալ Կաթուղիկոսին ամենայն Հայոց, որպէս Սրբութիւն Զեր վկայէ ի Հրովարտակիդ այդմիկ, զայս փրկարար Սրբնողոսական Հրովարտակս հանգերձ ամենայն զլսովք եւ յայտարարութեամբք, սահմանուք, եւ աւանդութեամբ, պատուիրանուք, եւ օրէնսդրութեամբք, որպէս եւ զամենայն վարդապետութիւնն ի նմա բովանդակեալ, եւ զոր ինչ ունի եւ ուսուցանէ Ս. Առաքելական Աթոռդ եւ Հոգիմէական Եկեղեցի, մեծարսոօք եւ հղութեամբ ընդունիմք; հաւանիմք եւ ընդզրկեմք : Եւ զվարդապեսս, եւ զՍուրբ Հարս, զարս Հոգիմէական Եկեղեցի ընդունի, յարգութեամբ ընդունիմք, եւ զանձինո եւ զոր ինչ Հոգիմէական Եկեղեցի մերծէ եւ զատապարտէ, եւ մեք զնոսին առ մերժեալս եւ զատապարտեալս ունիմք, եւ խոռոտանամք եւս յանուն ի վերանդր յիշատակելոց, իրրեւ ճշմարիտ որպիք հնապանդութեան առնուլ, հաւատարմութեամբ ամենայն օրինադրութեանց, եւ հրամանաց Առաքելական Աթոռոյու Սրբ եւ Սարգիս Վարդապետ որ եմ զեսպան Հայոց Կաթուղիկոսին . եւ Աթոռակալ Կաֆայի, այս սահմանս զրեցաւ ձեռամբ իմով, ես

Թովմաս Վարդապետ վկայ եմ եւ զհապանս այս բանին ձկուամբ իմով զրեցիւ»

Նոյն ուղղութեան հետեւած կը զանենք 1307 ին Սիս քա-
ղաքին մէջ զումարուած ժողովին. ուր Հռովմայ Աթոսոյն հետ
թէ միայօդ ըլլալու եւ թէ Ծններն միաաեղ տօնելու սահմանա-
դրութիւններ ևզած են, որոնց անհնազանդ եղողներուն ալ խիստ
պատիմներ արուած: Որոյ վճիռն եղաւ այսպէս. «Քանզի որ-
պէս մարմին հնազանդի զլխոյն, նոյնպէս բնդկանուր եկեղեցի,
որ է մարմին Քրիստոսի, հնազանդի պարափ նմա որ զլուխ ի
Քրիստոսէ հասատուեցաւ համօրէն Եկեղեցւոյ» Սյապէս Սատ-
նալի ժողովն ալ վճուած է. «Որ ընդգէմ եւ հակառակք զատ-
նին մեր եւ առաջին ժողովոյն աւանդութեանցն եւ կարգաց :
եթէ ի կարդաւորացն իցեն եւ թէ յաշխարհականաց, ի ձեռն
սրբոյ հրամանին՝ որոշեմք եւ ի բաց հերքեմք զնոսա ի Կաթու-
ղիկէ, եւ Առաքելական Եկեղեցւոյն Հռովմայ, ի բաց արտաք-
սելով զնոսա, ի մերոյ հօտէ եւ ի զաւթէ, մինչեւ ի զջումնե-
կեցեն:» Քաջ զիտէին ժողովականք թէ Քրիստոսի Եկեղեցւոյն
նշանաբանն է Մի, Սուրբ, Կաթուղիկէ եւ Առաքելական ըլլան:

Նախընթացիս մէջ յիշուած Կաթուղիկոսներէն զատ կան
այլ եւս Կաթուղիկաններ որ թղթակցած են Հռովմայ Սրբազան
Գահուն հետ. Ազեքսաննոր Զուղայեցի, եւ ի. մէջ այլոց Սայէ-Ա-
զարիա Կաթուղիկոսն՝ որ Հռովմ ուղղած թղթոյն մէջ այսպէս
զրած է. «Աւնիմք ահա զդիրա մեր նոց նախնեացն, գհնազան-
դութիւնէ Հայրապետացն եւ Կաթուղիկոսացն մերսց առ Հայ-
րապետն Հռովմայ, որպէս էր այն հնազանդութիւնն Սրբոյն
Քրիզորի Հուսաւորչին, առ Սրբազան Պատին Սեղբեսարոս:»

Յիշատակութեան արժանի է նաև Տերայի գերեզմանա-
տունն թաղուած եւ հան մշտավառ կանթեզով ժողովրդէն պատ-
ուուած Զուղայեցի Յակով Կաթուղիկոսին զաւանութիւնն, որ
այսպէս վերջ ունի. «Բնդունիմ եւ պատուամ զնոյն ընդհանրա-
կան մեծ եւ Առաքելական Ս. Եկեղեցին Հռովմայ, եւ հետե-
ւիմ հնազանդութեամբ վարդապետութեան նորա ի կեանս եւ ի
հանդերձելումն: Հերքեմ եւ նզովեմ զընդզիմակս եւ հակառա-
կոզ նոյնոյ սրբոյ եւ առաքելականի Եկեղեցւոյն Հռովմայ եւ
հաւատոյ նորին ի կեանս յայս եւ ի հանդերձեալն:»

Հայատասնեաց Եկեղեցւոյ նախադարեան այսպիսի ուղիղ
դաւանութիւնն, եւ անկեղծութիւնն ծանօթ ըլլալով Սրբազան
Գահուն Հռովմայ, միշտ հաշտ աչօք նայուծ է անոր վրայ. նոյն

Սրբազնի Գոտին քննած եւ առևտծ է թէ Հայուսունեւոյ Եկեղեցին ազօթող եւ ցանկացող է Եկեղեցւոյն միութեան ։ Եւ այնոփի ոգւով տողորեալ ասանձին ժամանակ հանդիսապէս յայտնած է զայն հայութով՝ «Ձխովաղութիւն հորհնու Եկեղեցւոյ քում սրբոյ զխողաղութիւն եւ զանշարժութիւն ի թիւուն եաց պատերազմէ ։ Եւ հաստատեալ ի մի հաւասար զետեմաղիկէ Եկեղեցի ։ զքեզ խոսավաճիմք Տէր եւ Առառւած»։

Կը կոչենք մեր պարբերականն եւ իր եղբակացութիւն յառաջ կը բերենք ներկայ Սրբազնի Քահանայապետին Կոնդուկին զնո՞ջին հատուածն, որ ինչպէս միշտ մեր Ազգն սիրելի կոչած է, այսոպէս ալ անոր վրաց ունեցած համարումնին եւ հայրական զարովով հետեւեալ խօսքերն արտասանած է, Առաքելական Սթոռն իւր ամեն ջանքն ըրած է որպէս զի ձեր Ազգն միշտ իրեն հետամրասովնիք պահէ, եւ եթէ նա երրեր թերանայ, նորէն միութեան մէջ հաստատէ, վասն որոյ ձեզ պատուական եղբարք համոզելու եւ մեզ ալ յուսուրու մեծ ապացուցներ կը ներկայանան վազեմի միաբանութեանն կատարեալ մերանաստատութեան համար, որ արդարեւ ձեր Ազգին համար մեծ բարեաց պատճառ պիտի բլայ։ Ապաքէն պատմութիւնն վկայէ թէ Հայ Եպիսկոպոսներէն՝ որոնք ուերտիւ միացեալ էին Հռովմայ Եկեղեցւոյն հետ՝ անոնք աւելի փայլեցան լուսաւոր աստղերուն պէտ Վկայ է նմանատէս, թէ ձեր Ազգին փառքն աւելի մեծ եղաւ, մանաւանդ այն բարերու մէջ, երբ Կաթոլ զիկէ կրօնքն ձեր մէջ աւելի սփռած եւ ծաղկած էր։

Որ միանգամ Հայոց Առքբերուն դասն կը կազմեն, եւ արքայութեան ժառանգորդ Հայրապետներն, Վարդապետներ, Մարտիրոսներ, Ճինաւորներ եւ Կոյսեր, առհասարտէ ամենն բարեխօսեն առ Հայոց Երկնաւոր՝ որպէս զի օրէնք այս մեր փափքն եւ Եկեղեցւոյն միութեան զործն յաջողցնէ։

ՔՆՆՈՒԹԻՒՆ ՄԸ

ՀԱՅԵՐԵՆ ՆՈՐԱՏԻՊ

ԳՐԱԲԱՐ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄՌԱՅԹԻԿ

(Չարտանակութիւն տեսքին 16)

Հայերէն աթութայից դասաւորութիւնն ըստ այսմ աւելի դիւրին է քան այլ որ եւէ պայմանաւ։ Այս ցուցակին մէջ յուշական թէ նախոկին սիւզուայականն եւ թէ երկրորդն գրուած է աւելի եւս պարզելու համար խնդիրն ։ Եւ աստաքէն ո՛ կրնայ ըսել՝ թէ Ա. Մեսրովից հայ աթութայքն ըստ անսայթաքութեան հելենականաց կարգած պահուն՝ նախնի յունականաց ցուցակն աչքին առջև չունէր։

Աւստի այս յարաբերական ցուցակին վրայէն բաժնենք մեր գրերն երկուքի, եւ տեսնենք իւրաքանչիւրն առանձինն։ Զայնառոր եւ Բաղամայն,

Զայնուորք երեք են տեսակաւ. կարձ եւ երկայն ըստ այս վկայութեան, եւ միջին կամ հասարակ.

Կարձ	Երկայն	Հասարակ
E — Ե	Ա — Է	
O — Ո	Է	I — Ի
Ո — Ո՛, Ո՛՛	Ը	Կ — Հ

Այս կարձ ձայնաւորներն եւ հասարակներուն առաջին երեքն զուգուելով ար հետ կը կազմեն հետեւեալ երկրարբառքն համաձայն յունին։

Այ — Ա, Եյ — Ե, (Ի) — Ի, Օյ — Ո, Ոյ — Ո՛. գարձեալ Եա բնիկ հայերէնն. իսկ մեր յ գրին հետ կուզմուած երկրարբառն են յունական յովտ (iôta) գրին համաձայնքն . վասն զի ինչպէս աթութայտկան ցուցակէն կ'երեւի՝ յ զիր առհասորաւկ ձայնաւոր է . ի վերջո բառից կէս անձայն միայն է Ա, երկրարբառն, երկրորդ Ո եւ Ի գրերն

Այ կրկնակ գրերն մեր այբուբենական ցուցակին մէջ չենք
տեսներ մենք լծուած իրարու հետ. եւ իրաւամբ. վասն զի այդ
կրկնակ գրերն կամ լծորդ պիտի նկատենք եւ կամ երկրարբառ.
սակայն ոչ միով եւ ոչ միւսով աթութայից ցանկին մէջ կարող
չեն մանել իսկ թէ արդ ըստ այսմ լծորդ նկատենք՝ հելլենա-
կանաց եւ հայերենին անսալքաք փոխագրութեան կանոնաւ ևի
զօրութիւնն հարկ կ'ըլլայ որոշել, որպէս զի նախ կարենանք
ապահովիլ լծորդութեանն վրայ, եւ ապա առ երկրարբառէն ու-
նեցած խտիրն հաստատել:

Ուստի դառնալով ևի զօրութեանն՝ կը տեսնենք որ զա
ճշդիւ յունական նախկին Մն է, նիւ եւ իս հնչմամբ. գաղղիա-
կան հս եւ սի նման, դոյզն ինչ աւելի փափուկ քան լատի-
նական և դիրն. Հաղագ՝ ի սկիզբն բառից, լերկ՝ բառից մէջ.

Սյա հագագի եւ լերկի դիրքէն դուրս որ եւ է կերպով կա-
րող չենք մենք նկատել և դիրն. Արդ եթէ չէ բնաւ բաղաձայն՝
զիտենք թէ ինչպէս յայդ կէտ ժամանակ է:

Յունական սիւղորայից ցուցակին մէջ օ (կարճ օ) ին դէմն
կը տեսնենք լատինական և գիրն, որ հին ատեն կը գրուէր և,
որ ապա ժամանակաւ կրկնն ձեւ կ'ըստանայ և եւ և. այդ լա-
տինականին հնչումն է ու որ կ'ըլլայ մեղմիւ վ. Հելլեն նախկին
Մն, այսինքն նիւ ձայնն քայլ առ քայլ կ'ըլլայ ի եւ վ. Մեր ևն
որ է նիւ, յուշիկ յուշիկ կ'ըլլայ վ, եւ երբեմն ալ իսպառ զրոց
ցանկէն չհամարուիր, այլ միայն երկրաբառի մէջ կը տեսնուի
իրը լրացուցիչ այն ձայնին՝ որ իրեն սեպհական է ըստ ինքեան.
Դիտենք հետեւեալն.

Երբ յունական նախկին Ա հագագն փոխեց իր պաշտօնն եւ
եղաւ և, իր տեղն գրաւեց թաւ փշիկն. ինչպէս բախնք վերն,
Սակայն յոյնք առհասարակ որչափ ալ Ա ին և ըլլան ընդունե-
ցան՝ այլ իր տեղն զրուած թաւանշան փշիկն ամենքն չուզե-
ցին ճանչնալ, Եւողեան բարբառն՝ որ Ելլադայ ամենէն հինն է,
այդ փշիկին տեղ կը վարէր տիգամմա կոչուած կրկնակ յօյն Ռ ն
վրայէ վրայ բեռնաւորուած, F. Այսպէս փոխանակ դրելու

Ἐλένη	կը գրէր	Բελενչ
Ἐσπέρα	—	Φεσπερα

Եւ այս մինչեւ իսկ լերկ փշիկին դէմն անգամ եւ բառից
մէջ իսկ այսպէս.

Οίνος	—	Εσινος
'Οις	—	'ΟΦις
Ναος (Ναυς)	—	ΝαΦος
Αιων	—	ΦιFων

Վերին յունական կրկին բառերն թաւ են միայն, որոց լատինականն է Helena, Vesper. իսկ վարի չորսն՝ լերկ. Vinum, oVis, naVis, և Vum. այս վերջնոց երեքին մէջ յոյնն կարճ ու ունի, իսկ լատինն ու (հին գրութեամբ) ըստ աթութայտկան ցուցակին, իսկ չորորդն ունի երկար օ. լատինն ու. զոր հին գրութեամբ կրնանք կարգալ կրկին ու — ու կամ անզիտկան ձեւով W. Ասոնց մէջ յոյնն ոչ ուրեք վի ձայն ունի. այդպէս է եւ հին լատինականն ալ. արդ տեսնենք թէ այդ բառերն ինչ են ի հայումա:

Հեղինէ, Գիշեր, երկու առաջնուքն թաւք. իսկ մնացեալ չորս լերկերն՝ որոց մէջ յոյնն ունի օ զիրին եւ լատինն Անախեկին ձեւով՝ հայն զրած է առաջնոյն դէմ Գիթի, եւ. մնացեալ ներուն առ. այսպէս, (ՀԱԼ), ՆԱԼ, ԱԼ (էտ) :

Լատինական օսի եւ օսս եւ ասի եւ սի եւ սէ հնչման ն.ի փոխուին որչափ որ հեշտին է, նոյնչափ եւ յունական ան նու եւ հայերէն առ. եւ են հնչմանց վի փոխուին զիւրին է եւ աննշմարելի. ուստի մեր այժմեան աի տրուած վ ձայնն ոչ միայն բառից սկիզբն եւ մէջն՝ այլ եւ ի յանդն չէ ընդունելի. չէ ուզիգ եւ այս նոյն իսկ հայեցի բառերուն մէջ. վասն զի վ զրի պակասն չունէին եւ չունինք, ոչ մեք եւ. ոչ նախնիք. եւ վ զիրին յետոյ ուրիմն մատած չէ մեր այրութենին մէջ, այլ զոր նախնիք աւանդած են մեղ ըստ հելլենականացն անսայթացութեան կարգելով:

Ուստի բացի առ. երկբարբառէ ալլ առ լծորդ ընդունի հնար չէ:

Գալով ուրիմն առ երկբարբառի հնչման՝ կը տեսնեմք ըստ երասմեան վկայութեան զի յոյն առ հաւասարագոր է լատին ասի. մեր առն՝ յունական առ ի համազօրն ըստ նախնեաց երկբարբառից ցուցակին՝ լատին առ երկբարբառ ձայնէն հետի չէ այսու. եւ զի երկբարբառի մէջ կրկին ձայնաւորներն իրենց բնիկ ձայնն զուգելով ի մի՛ նոր երրորդ մը քան թէ միոյն կամ միւսին ձայնը կը հանին, ուստի այդ երեք ազդերու առքն՝ հետի բաղաձայն ալ է՝ եւ հետի այժմեան լատինականին (ըստ

ոմանց հնչման) առ ձարնեն՝ ունի երբորդ միջին հնչութ մը ,
որ ոչ այլ ինչ է բայց մեր Ո զիրն . որուն վկայ են յանական
օրն եւ լատին Ա ի դէմ զրուած հայ Ո զիրն . որուն վկայ են
ընտիր ընտիր ձեռուգրաց առ և . ող հաւասար եւ օրինաց տակ
սոհմանուած զրութիւնն , որուն վկայ է նոյն ձեռագրոց առ
հանգած զործիական հոլովմանց ավք եւ այք վերջութութեանց
վոխանակու վարին :

Երկրարրառոք՝ կարծեմ աւելորդ է վաստարանեն՝ թէ եր-
կար են միշտ . եւ այս իրենց կազմութենէն իսկ յայտնի . որով
կը հետևի՝ թէ այց հայերէն Ո զիրն . Ա.Ի. երկրարրառի հուա-
սարուզօք՝ երկոյն Ո զիրն է , Ա.Վ. զրութեամբ , (որուն Ո զիրն
անձան է միշտ բաւ անսայթաբութեան կամանին) , եւ ոչ հա-
մառօտ Ո զիրն . Մեր երկար ոի ձոյնն ուսի վրայ է :

Ինչ որ բանք առ երկրարրառին համար , նոյնն այստի կը լի-
նենք մնացելոց համար ալ , որոնք կը ձեւանան :

Մինչ զաղղիական լիզուի ազգեցութիւնն սկսաւ զօրա-
նալ հայերէն լիզուին վրայ Միջին զարու մէջ զառաջինն , հայ
բնիկ երկրարրառն աւ՝ իր միջին (երկրարրառ) հնչմամբն՝ յուշ-
նական Ձ ի նախնական անսայթաբութիւնն պահած էր . այլ
զի նորեկ զաղղիականին մէջ զարուած ձև երկրարրառն՝ որ
լատինականէն քաղուած՝ այլ հնչմամբ հեռի յախնմոնէ՝ համա-
ռօս Օ էր , թէ ձայնիւ և . թէ շտու եւս զրութեամբ , ուստի
այս նորեկ երկրարրառ հնչման պահան լրացունելու համար
միան եւ միայն , եւ օտարական նորեկին ուսովնական բառերն
հայերէնին մէջ թէ հնչմամբ ճշղելու եւ թէ համազօրն յայտ-
նելու համար՝ լատինական Ո զիրն որ զաղղիերենին մէջ նոյն
զարուն՝ մերթ օ էր և . մերթ ո , (և ոչ յանական օ միջրոնն)՝
առ ելցուցին հայերէն այրարենի յանկին տակ : Ալստէս եղաւ
և . Ֆ՝ լատինական Է զրին ջնունդն ի մեզ , ինչպէս ըստնք ի
վերոյ :

Ժամանակն որ ոսկեզին զարութիւնն խոնարհեցունելով
արձաթեայ խաւերէն մինչեւ ինցիդէնն կը հասցուէկը , նախ-
նեաց երկնած եւ ըստ անսայթաբութեան նախոկինն հեղենա-
կանին փոխազրեալ առ երկրարրառն՝ մեր մեծ (երկար) ոի հա-
մանչիւնն՝ կը շփոթէր զաղղիական ազգեցութեան արզիւնք ե-
ղող աւ ի լատինականին քաղուած օ (կարճ) ին հետ , որով ա-
ռանց բնաւ խտրութեան մրգուզ զրիչք հաւասուրաչափ կշռով
զմին եւ զմիւսն կը կշռէն , մազլով յեանոց այրչափ կնճռոտ
ձանձրոյթ :

Բաղաձայնք. — Բաղաձայնք 28 հոդերէն լեզուի կը բաժնուին ալպողէս ըստ նախնական կարգած անսովոթաքութեան ցուցակին.

Բառնեւոթ թագաձատնը (Ձ էն զատ) կը տրոհին երկու դաշտու 13 պարզ (կամ առանձնաւոր), 15 կրկնալ կամ կըրկնաւոր :

Պարզ են միով զրով միով հնչումն ունեցողք . բ, դ, դ, պ, կ, տ, վ, լ, մ, ն, ր, ս, հ, կրկնակ են թաւերն կամ հազարդ եւ մէկէ աւելի զրով հիմնուող զրերն . դ, փ, ք, խ, ր, չ, յ, ո, զ, ձ, ճ, շ, ճ, զ, ժ,

Այս կրկնի զառերն կը բաժնուին 11 Անձան, 10 Սուր ճայն, 4 նայ, 1 հազար, 1 կիսաձայն, 1 Խառն (կրկնակ եւ հազար) :

Անձայն են այն բաղաձայնք որ իրենք իրենց միալով որ եւ է ձայն չունին բնաւ :

Անձայնք երեք կարգի են, ջրբնային, կոկորդային, ատամնային . որոնց իւրաքանչիւրն երեք աստիճան ունի հնչման . լերկ (doux), զօրաւոր (fort), քառ (aspiré). ալպողէս:

Լերկ	Զօրաւոր	Թաւ
Երթն. B — Բ	Ի — Պ	Փ — Փ (Ձ-Ֆ)
Կոկորդ Ր — Գ — Ղ	Կ — Կ	Խ — Ք, Խ
Ատամն. Ջ — Դ	Տ — Տ	Թ — Թ

Յունական Սուր ձայնքն երկու են, որով միւս ութ համն հայերենի յատուկ է. ասոնք ալ վերնոց նման իրենց երրեակ ձայնական աստիճանն ունին.

Լերկ	Զօրաւոր	Թաւ
Z — Զ	Σ — Ս	—
— Ժ	— Շ	—
— Չ	— Ռ	— Ց
— Ջ	— Ճ	— Ջ

Նայ տառերն են Լ — Լ, (Ղ), Մ — Մ, Ն — Ն, Բ — Բ:

Կը միան Ու յունական թաւ Բն, որ կրկնն ըրի եւս հաւ լուսար է. որով հազար եւ կրկնակ կոչեցինք . Հ յունական Ա թաւազիւն. Վ կիսաձայն, — յունական մերթ Կ եւ մերթ Բ ի մէջ զեզերողն. իսկ մեր Յ զիւն ի սկիզբն եւ ի մէջ բառից

կասկած չկայ թէ կատարեալ ձայնաւոր է, իսկ ի վերջո՞ նոյնպէս ըստ իս : Յ զրոյն հնչման համար երկար քննադատութեամբ առ Պատկեր Հանդիսիս Զ ապրի թիւ 9 և 10, է տարի թիւ 1: Յորս գործեալ առանձինն քննուած է ի եւ Հ, եւ սոցա յարաբերութիւնն Յ թէ հետ զարծեալ Թ և Փ, եւ Ե, ի եւ Վ, ըստ բաւուկանին կարծեմ լուսաւոր կերպով պարզուած են:

Մ գիրն կամ կրկին Ր է եւ կամ յունական նախկին RH ն, որ նոյն է ապա մամնակուց ծնած թառ փշիկով Պ ի հետ, առ այս յատինսկանըն RHéteur, arRhes, RHytème, զոր հայն Մետոր կամ Հանոր կ'ընէ. Rome, զոր Հիոմ կամ Ռովմ կ'ընէ, Ռատիայէլ, Հնապայէլ, Ռութ կամ Հիութ :

ԱՆՈՒՆ. — Նոյն Քերտկանութեան մէջ կը տեսնուին այս տողեր.

«Անուն կամ գոյական. — Ամեն բառ՝ որ մարդու, անառնոյ կամ իրի անունն է եւ յատկութիւնն կամ գործողութիւնն մը կը ցուցընէ՝ գոյական է:»

10 Անուն կամ գոյական ըսել սխալ է. 20 Ախալ է անունին արուած սահմանն: — Սկսինք Անունի արուած սահմանէն:

Սահմանին առաջին երեք բառերն՝ Մարդու, անասնոյ եւ իրի անունն: կը պարունակեն թէ հասարակ եւ թէ յատուկ անուններն, իսկ չորրորդ եւ հինգերորդ բառերն՝ յատկութիւն եւ գործողութիւնն: կը պարունակեն թէ վերացեալ անուններն եւ թէ սճականներն, այլ առոնք հաշտ չեն իրարու հետո Վասն զի նախ, Ածականն տառանձին մասն բանի զրուած-ըլլուզով սոյն Քերականութեան մէջ՝ սահմանի կանոնաց եւ բանի հակառակ է՝ իր սահմանէն սմայն անցնի, ինչպէս եղած է ասուն յատկութիւն բառին զործածութեամբ . որ իր ընդարձակ առմամբն թէ վերացեալ անունն եւ թէ ածականն միանգամայն կը պարփակէ: Երկրորդ, հինգերորդ բառն՝ գործողութիւնն: սխալ է առաջնոյն նման, վասն զի բայերն եւ բայանուններն միանգամայն կ'ըմբռնէ: Երրորդ, վերնազիրն եւ ստորագիրն նոյն է այս սահմանին մէջ, այլ այս հիմնովին հակառակ է Սահմանի կանոնաց, վասն զի բան մը ինքն իրմով չկրնար բացատրուիլ. այն որ անուն է՝ անուն է. այն որ գոյական է՝ գոյական է. բան չհաս-

կընար ոչ ըսողն եւ ոչ խողն : Ուստի Անուն կամ գոյականն սահմանելով երբ կ'ըսէ՝ թէ «Ամեն բառ որ մարդու, եւն. անուն է . . . զոյական է» ոչ բան մը սահմանած կ'ըլլայ, եւ ոչ ալ ըսած : Սահմանն մատաց առջեւ լոյս է, ուղիղ պողոսայ մը՝ որով պիտի կարենայ տուանց խարխսափելու ընթանալ : Այլ այս սահման հակառակն է : Եթէ այլք այսպէս սահմաներ են՝ վրիպեր են, այլ հոգ չէ. զի նոր Հօմերոսի նոր Զոյիլոսն եմ :

Ուստի կրկնեմ թէ սխալ է Անուան արուած սահմանն :

Դալով առաջին մասին, զոր կամաւ վերջը ձգեցինք, կ'ըսեմք՝ թէ չէ ուզիղ Անուն կամ Գոյական ըսել :

Վասն զի Անունն երկու տեսուկ է. Հասարակ եւ Յատուկ Այդ երկրորդն՝ Յատուկ անունն՝ շատ եւ կարի շատ Ածականներ ունի իր մէջ, (եւ միթէ ամեն անունն ածական չէ. լաւ քննացէք) . Պայծառ, Փրփոր (Արթուր) եւն. կարի շատ ալ գոյականներ, Ստեփանոս (Պոակ), (միակ ն եւ ոչ կրկնն, ինչպէս է նոյն Քերականութեան մէջ), Վարդ, եւն. Ածականք իրենց բարգութեամբ ալ՝ եւ գոյականք նմանապէս՝ յատուկ անուններ կը կազմեն. Այդ ածական յատուկներն՝ կամ յատուկ ածականներն՝ յատուռթիւն ցուցընելէ չեն զադրիր բնաւ, որով գոյական չեն, ստկայն այսու՝ ածական մնալով հանգերձ՝ անունն ըլլալէ չեն զադրիր: Որով ուզիղ զատող Քերականուի՛իւնն Անունն Գոյականի հետ շփոթելու չէ, եւ ոչ ալ Ածականն Անունն բաժնելու նոյն է Հասարակ անուան համար ալ . քանի անթիւ ածականներ կան հասարակ անունն կոչմամբ Քննենք դեռ:

Անունն բառ մ'է նոյնատեսակ ամբողջութիւնն ցոյց տուող, եւ ամբողջութեան իւրաքանչիւր ամսամին պատշաճող — Այսպէս Մարդ բառն այդ նոյնատեսակ ամբողջութիւնն կը նշանակէ, իւրաքանչիւր անդամուն առանձինն պատշաճելով. այսպէս վայս նոյնատեսակ ամբողջութիւնն կը յայտնէ, եւ ամեն այդ անունն կրողին կը պատշաճի: Միթէ նոյն չէ ածական բառն ալ, ծոյլ բառն միթէ նոյնատեսակ ամբողջութիւնն ցոյց չտար. միթէ ամեն ծոյերու ծոյլ չե՞նք կարող ըսել պատշաճապէս:

Ուստի, ինչպէս յայտնի է, Անուան իմաստն եւ ոչ Անունն կը արտնենք երկուքի, եթէ Անուան մը էութեան ինչն (գոյութիւնն) խնդրենք՝ կ'ունենանք Գոյական Անունն. իսկ երբ Անուան մը էութեան ինչպէս (յատկութիւնն) խնդրենք, կ'ունենանք Ածական Անունն :

Այսպէս ուրիմն Ածականն եւ Գոյական նոյն Անուան սահմա-

Նին մէջ պարուրուելով եւ նորո վիճակն ցոյց տապով՝ կը նկատուինք իրարմէ եւս անբօժան։ այս պատճառաւ միայն Ածականն զոյականակերազ եւ Գոյականն ածակոնակերազ կը վարին եւ կրռնան վարին Եւ ածականն անբաժան է Անունէն։ վասն զի տասնց ենթակայի լինազիր չինք ենթադրիր։ Եւ արդարեւ Ածականն փոփոխական բառ՝ ինքն իրեն յատուկ փոփոխութեան օրէնք չունի։ արբանիալ մ'է Անունն եւ անոր փոփոխանց եւ հոլովման օրինաց հպատակար։ Որչափ իմաստնաբար նախնիք կարգած են իրարմէ անմենկին Անունն եւ Ածական, Անունն եւ Գոյական։ Nomen adjectivum, Nomen substantivum։ Այմեք նորաձեւ կ'ուղենք երեւիլ։ Այսպէս զերանուանց ածականաբար զործածութիւնն չէ կարող զանոնք իրենց տեղէն խախտելով՝ առանձին զլիով խօսելու առիթ ընծայել, ինչպէս կը տեսնինք Նոր Քերականիս մէջ։

Ուսամի այլ է Անուն եւ այլ Գոյական։ կամ ն դասոնք ըլլիրնար իրարու հետ շփոթել, եւ ոչ իոկ այսու՝ Ածականն Անուան սահմանին մէջ դանուողն՝ առանձինն եւ անջատ հեռացունել։

Անունն համեմատաբար երկու բաժանումն ունի. Յատուկ եւ Հասարակ։

Հասարակ անուն կ'ըսուի այն բառն՝ որ նոյնատեսակ ամբողջութեան առանապարակ կը պատշաճի. Բայց այս Անուան սահմանէն զանազանութիւն չունի բացի բառի մը փոփոխութենէն որ է առհասարակ։ Այս բան հարեւանցի չէ, այլ կտմու. վասն զի ինչպէս քանի մը տող առաջ ըսինք՝ այս Հասարակ եւ Յատուկ կոչուած բաժանումն Անուան։ հոմեմտաբար է միայն, Որով կ'ըսենք՝ Յատուկ կ'ըսուի այն բառն՝ որ նոյնատեսակ ամբողջութեան մի մասին կը պատշաճի։

Քննենք. — Մարդ հասարակ անունն է. վասն զի նոյնատեսակ եղող ամենուն ալ նոյն անունն կրնանք տալ. մինչդեռ Տղայն բաղզատմամբ Մարդ բառին յատուկ է, վասն զի մարդ գոյուքեան (որ Անուններու սեպհական մի մասն կը կազմէ), յատուկ մի մասին կը պատշաճի Տղայ անունն ։ Այսպէս Մարդ բառին նկատմամբ Այր, Կին, Ծիր, Մայր, Ռւսոր, եւլն. Յատուկ են. վասն զի նոյն ամբողջութեան մի մասին միայն կը պատշաճին. մինչդեռ Մարդն բաղզատմամբ առնց հասարակ է, վասն զի նոյն ամբողջութեան առհասարակ կը վերաբերի։

Այս ըսելով կը յաւելունք, Մարդու, Քաղաքի, եւլն, անուն-

ներ վերսիշելոց նոյն եւ նման համեմատութիւնն ունին Մարդ եւ Քաղաք զյութեանց հետ . Արուետեկ, Պայծառ, Գուհար, Վենետիկ, Բիւզանզիան, Սուբհանզակ, Փունջ, միակ չեն իրենց տեսակին մէջ կամ են եւ կամ կրնան ըլլալ հազարաւոր այլ Յատուկ են համեմատութեամբ Մարդ՝ Քաղաք՝ Լրագիր գոյութեանց Յատուկ անունն միշտ համեմատաբոր է Հուսարակ անուան Սյապէս, օրինակի համար, երբ Դպրոցի մը Մարդ գոյութիւնն միակ մէկ անուամբ յորջորջուի, ինչ որ անհնարին չէ, ենթադրենք Դրիգոր, այդ անուն թէպէտ եւ Մարդ գոյութեան հետ բազգատելով միշտ յատուկ կը մնայ՝ այլ նոյն զարոցին աշակերտաց անուան համեմատութեամբ՝ հասարակ է:

Աւատի զիտենք այժմ թէ ինչպէս կը սահմանէ նոր՝ Քերականս Յատուկ անունն.

— «Յատուկ գոյական են մարդոց, տեղեաց եւ ամեն իւրաց անուններ՝ որոնք իրենց տեսակին մէջ մէկ հատ են. զոր օրինակ, Երաւապէմ, Գրիգոր, Եւլուն.»

Այս սահմանին մէջ նախ զիտեկի է յատուկ գոյական խոռն, որուն ոչ ուզիզ ըլլալն ցոյց առ ինք քիչ առաջ Երկրորդ՝ որոնք իրենց տեսակին մէջ մէկ հատ են խօսքն, որ եթէ առաձգական խէմի մը պէս չքաշքչուի՝ ոլէաք եղած ընդարձակ առումն եւ ճշգութիւնն չունի. վասն զի Դրիգոր յատուկ անուն է, եւ առկայն մէկ հատ չէ իր մարդ տեսակին մէջ. իսկ թէ իր տեսակին մէջ խօսքով ոլլ ինչ ուզենք հասկնալ՝ ինչ որ չէ, զժուարին խութեարու կը հանդիպինք եւ անթիւ առարկութեանց, այլ եթէ քաշքչուի՝ շատ կ'ընդարձակի . որով սահմանի կանոնաց հակառակ է այս եւ տարատմ: Իրենց տեսակին մէջ մէկ հատ եղող իւրաց անունն ներ են Արեւ, Էւլուն, Եւլն, եւ սակասն ոչ հայերէն լիզուն եւ ոչ յոյնն եւ ոչ լատինն չեն յատուկ նկատեր զտոսնք: Բացայատիչքն՝ որք թէպէտ մէկ հատ չեն իրենց տեսակին մէջ՝ սակասն յատուկ են, այս տամամբ. Յատուկ անուն են շատ եւս բայց, այսիչ եւ բացայատելումիսամբ, ինչպէս է Կոստանդիանուք քաղաքին. Կոստանդիուսպիլիս, Եւլն: Յատուկ անունն ըստ ինքնան զյութիւն չունի. ամեն յատուկ անունն հասարակ է լինքեան, շատ եւ շատ եւս ածական, յատուկին մէջ միութիւն չենք կարող խնդրել, վասն զի բազգատմամբ է:

Աւատի լաւագոյն եւ շատ աւելի զիւրըմբոնելի եւ հարկուոր է Յատուկ անուան հասարակին ունեցած այս համեմատական զանազանութիւնն յիշելով սահմանել ըստ վերնոյն . թէ

ՅՅատուկ կ'ըսուին այն անուանք՝ (ոչ թէ գոյականք)՝ որ նոյնատեսակ ամբողջութեան (հասարակ անուան) մէջէն ումանց միայն կը պատշաճին:

Սյս քանի մը էջներով՝ զոր Հանդիսիս մէջ հրատարակեցինք՝ ոչ իբր քննադատութիւն այլ իրրեւ հայերէն լեզուի քանի մը արժանաւոր կէտերու լինքեան քննութիւն կատարած ըլլալով՝ չուզեցինք եւ ոչ իսկ այդ աստիւ հրատարակուած Քերականութեան բնիկ անունն տալ, վասն զի քննութիւննիս՝ ինչպէս եւ մեր ամեն քննադատութիւնք՝ միշտ՝ ոչ եթէ Գրողներն այլ միայն եւ միայն զրութիւնքն ունին ինկատի եւ այս պէս է. եւ այսպէս պէտք է ըլլալ:

Ս. Վ. ՆԱԶԱՐԵԹ.

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՍՏԵՂԱԲԱՇԽՈՒԹԻՒՆ

(Շարունակութիւն տես թիւ 15)

12. — Եթէ դնդակ մը դիտես՝ ամեն կողմէն րոլորտկ կ'եռիւիք, այլ մեծ ու պղտիկ դնդակին պորտաձեւութիւնն նոյն աստիճանաւ յայտնի չէ:


Եթէ երկու շատ մեծ գունդերու վրայ կենանք, բայց ուրոնց մին քան զմիւսն փոքր ըլլայ, փոքրին վրայ մեր տեսութեան սահմանն աւելի ընդարձակ է քան մեծին. թէպէտ եւ երկուքն ալ գունդ են: Պատճառն՝ վասն զի փոքր զնդին ճառագայթն պղտիկ ըլլալով՝ կորութիւնն շատ աւելի է քան թէ մեծին:

Սյսպէս՝ երկրագնդիս վրայ ուր որ ալ ըլլանք՝ միշտ կորչանակի մը վրայ ենք. բայց աչք չեն նշմարեր այդ կորութիւնն, վասն զի անաղին մեծութիւն ունի Երկրիս ճառագայթն:

13. — Երկրագնտիս ճառագայթն չափելու համար երկրաչափութիւն եւ չափաղիտութիւն գիտնալու է. մեզի կարեւոր չէ այդ հոս Չափուած եւ կլոր թուով մեծութիւնն է՝ 6,369,000 մեզր:

14. — Այն անաղին լեռներն որ մեր աչքին սոսկալի բարձրութեամբ կ'երևեին՝ երկիրիս ճառատգայթին հետ բաղդատելով զրեթէ 1/800 են. եւ այդ ալ եթէ 8,000 մեղը բարձր ըլլան, որք քանի մը հատ են Սյդ ամենէն բարձր լեռներն՝ եթէ երկրագունած 1 մեցը տարածութեամբ դնդի վերածենք՝ հազիւ 0,001 հազարորդամերգրի ուռուցքներ պիտի ձեւացունեն :

Ուստի կը նաև ըմբռնել՝ թէ ի՞նչ է մեր այս քնակած աշխարհին մեծութիւնն չետեւեալ պատկերին մէջ զիսէ մեր աշխարհն. (Չեւ 1). եւ այժմէն միաքադ պահէ՝ զի ամեն շրջանակ 360 աստիճանի կը բաշխուի միշտ. աստիճան ըսելու տեղ կը դնենք ⁰ մը:



15. — Երկիրս անշարժ չէ. Ուստի աշխարհս ահազին դունտ մ'է. իր շրջապատն է 40,000,000 մեղը. ըմբռնել տաւ լու համար թէ որչափ երկայն է այդ զիսն՝ համարինք թէ մարդ մը զիշեր ցերեկ անդադար քալէ՝ ժամն 2,500 մեղը կտրելով երկու տարի պէտք է այդ շրջանն աւարտելու համար. իսկ շոգեկառքի մը համար՝ որ 30,000 մեղը կտրէ ժամուան մէջ՝ առանց բնաւ կենալու զիշեր ցերեկ երթալով. երկու ամիս պէտք է առ այդ:

16. — Լսած կամ կարգացած ես անշուշտ այն Սպանիացի կամ Բորդուկալցի ճամբարդներու պատմութիւնն՝ որոնք առա-

ջին անգամ երկրիս լրջանք կատարեցին : Ասոնցմէ յետոյ ու-
րիշներ ալ՝ մանաւանդ Գաղղիացի եւ Անզիացի ճանապար-
հորդք՝ կէսը ծովու եւ կէսը ցամաքի վրայ այդ շրջանն ըրին .
եթէ այդ ճամբորդութեանց շաւիդներն կամ հետքն գծենք՝ թե-
լէ կծիրի մը կը նմանի ամեն ուղղութեամբ փաթթուած :

Այս ճամբորդներու առջեւ լեռներ ու ձորեր եղան, այլ ոչ
անանցանելի արգելք. որով կտրեցին եւ շրջանն ընելով հասան-
իրենց մեկնած տեղն . Ամեն տեղ երկինքն իրենց զլխուն վրայ
էր, Արեւը կը ծագէր, լուսինն ու աստղերը կ'երեւէին : Արդ
Երկրագունսու երկնքին մէջ ինքն իրեն կեցած է, քանի մը զօ-
րութիւններ՝ որոնց մին Արեւուն մէջ է՝ բռնած են զինքը մի-
ջոցին մէջ, եւ որոնց ձևոքով ոչ կրնայ շատ մօտենալ եւ ոչ
ալ հեռանալ շատ Արեւէն :

17. Երկրադնտիս բնակիչները միայն մակերեւութին վրայ
կը բնակին. ասոնք եւ ուրիշ ինչ որ կայ երկրիս վրայ՝ իրենց
ծանրութեամբ՝ որ զիրենք երկրիս կեղրոնին մօտեցնող զօրու-
թիւնն է առոր մակերեւուն վրայ կը կենան. Զրհորի մէջ ձըգ-
ուած քարն՝ մինչեւ որ իր ծանրութեամբ յատակո չգտնէ՝ չը-
կենար. եւ եթէ ջրհորը մինչեւ երկրիս կեղրոնը նոր ըլլայ՝
քարը մինչեւ հնոն չնասնի չկենար, իինայ ըսկէն երկրիս կեղրո-
նին մօտենալ բնել է :

Այս պատճառաւ Երկրիս վրայ վար ըսկէով՝ զէկ ի կեղ-
րոնն կը հասկնանք, իսկ վեր՝ հակառակը, երկրէս զուրիս Ասոր
մակերեւութին վրայ դրած ենք ամենքնին ալ ոտքերնին, եւ
զլուխնիս դէնի երկինք է, Միւս կիսագնատին բնակիչները դէպ
ի մեզ դարձուցած են իրենց ոտքն, մենք ալ զէպ իրենց, ա-
նոնք կ'ըսեն՝ թէ մենք իրենց ոտքին տակն ենք, մենք կ'ը-
սենք՝ թէ անոնք մեր ոտքին տակն են. Այս հակառակ զիրքն
ունեցող բնակիչներն հակունեայր կը կոչուին իրարու:

18. Բայց այսակին ըսկէս վիրջը՝ Սիրելիս, պիտի հար-
ցունես թէ այս ահազին Երկրագունսու միջոցին մէջ մնչարժ
կեցած է, չըչարժիր, տեղն կամ զիրքը չըփոխեր, Քննենք ու
կը տեսնենք:

Սրեւն առաւօտուն կը ծագի, երեկոյեան կը մտնէ. այդ մի-
ջոցն օր կը կոչուի. երսկոյէն մինչեւ առաւօտ՝ գիշեր, Յայտնի
է որ այս կամ Արեւուն կամ Երկրիս շարժելովը կ'ըլլայ. այլ
թէ որո՞ւն՝ տեսնենք: Ամեն օր Արեւուն ելլալն ու մտնելն աչ-
քով կը տեսնենք, արեւելքէն կ'ելլէ Արեգակն՝ եւ արեւմուտ-

քէն կը մանէ , ահագին աղեղ մը գծելով՝ որուն երկու ծալրը հորիզոնին վրայ կը հանգչին Այսպէս կը տեսնենք նաև կուսնի և Աստղերուն ելքն ու մուտքն :

Հիներն այս առ աջօք երեւութէն խարուելով շատ ժամանակ կարծեցին թէ Երկիրս անշարժ կեցած՝ Արեդակն ու բոլոր երկինք կը գաւնան . Այս ծուռ գաղափար մինչեւ Կոպեոնիկոս լեհացի աստղաբաշխն (1473-1543)՝ եւ Գալիլէոս իտալացին (1642) տեւեց . ասոնք յայտնապէս ցոյց տուին այդ սխալն . մանաւանդ վերջինն ժամանակն՝ որ շատ ծուռ ըմբռոնումներ ուղղած է՝ հասկցուց թէ Արեւն որ անշափ հեռու է մեզմէ՝ եւ Աստղերն որոնց անհուն հեռաւորութիւնն ըմբռնել կը դժուարինք՝ եւ որոնք բիւրուց բիւր անդամ մեծ են մեր Երկրագնատէն՝ նոյն ժամանակամիջոցի մէջ կարող չեն այդ շըրջանն կատարել . եւ մարթ է արդեօք մեր այս փոքրիկ Երկրագունան՝ (մեծ Աստղերուն հետ բազդագիտելով)՝ այդ ահագին շարժման կեղրոն համարել Ռւասի ըսին՝ թէ Երկինք անշարժ են , եւ Երկիրս կը շարժի :

Փոքրիկ օրինակով ցոյց պիտի տամ հիմայ՝ թէ արտաքին երեւոյթն անփոփոխ է եթէ Երկիրս անշարժ մնալով Երկինք դառնան , կում ընդհակառակն :

Կը տեսնես Աստեղաց արեւելքէն ելլեն եւ արեւմտեան կողմ մանեն . անոնց կամ Երկրիս վրայ ուրիշ տուարկայ մը չունինք որով այս փորձն այլ կերպով փորձնենք . այս շրջանն ընողն աշխարհս չէ պիտի ըսենք . վասն զի Երկրիս վրայ տուներն ու աեղեր հանդարտ կեցած են . շարժմունք չկայ :

Նոյնոքս է նաեւ երբ երազրնմաց չողեկառքի մէջ նստած պատուհանէն կը դիտենք զետնին վրայի տնտեկներն՝ ծառերն՝ հեռազբի թելերն՝ որոնք զիւահարած կը սուբրան կը վախչին . մինչդեռ մենք կառքին մէջ՝ կարծես թէ տան մը մէջ ըղբաղած կը խօցակցինք . եւ սակայն մենք են շարժողը , ոչ թէ հաստատոն գետինն : Այսպէս կարծէք թէ Երկինք արեւելքէն դէպ արեւմուտք կը շարժին , բայց հակառակն է . Երկիրս կը թաւալի արեւմուտքէն դէպ արեւելք :

Սյլ սոյն օրինակին մէջ զիտելու կէտ մը կայ . այսինքն թէ մինչ չողեկառքն կը սուբրայ՝ ծառերն ու տնտեկներն եւ այլք ուղիղ զծով կը վազեն . վասն զի մենք ալ ուղիղ զծով կը վազենք . մինչդեռ Աստղերն աղեղնաձեւ կ'ընթանան , կէս բոլորակ . զիւրին է հասկնալն , վասն զի Երկիրս բոլորակ կը շրջի մինչ Աստղերն հաստատուն են :

Եթէ Երկրիս վրայ դանուող ամեն մարդ այսպէս կը տեսնէ ըսել է թէ անմենն ալ կը դառնան, այսինքն Երկրոս որուն վրայ կեցած ենք՝ կը դառնայ շրջանակի ձևով. Այս կերպ գտանալուն կ'ըսենք՝ Երկիրս իր վրայ կը բաւալի :

19. Դ. Երկիրս իր վրայ կը բաւալի. — Հաւ հոսկնանք թէ ի՞նչ ըսել է իր վրայ բաւալի կամ իր առանցքին վրայ դառնալի. Գուցէ թէ բիւրառոր անզամ թաւալումը տեսած եւ առանց բառը ճշգելու. գիտես յեսանի՞ որով գանակ կամ այլ ինչ կը սրեն, անդադար կը դառնայ իր մէջտեղի լիսեսին վրայ որուն առանցք կ'րսեն. այս է իր վրայ թաւալիիր կամ առանցքին վրայ գառնալն Տեսած եւ չարտնակ կառքերու անիւներն՝ որոնք թէ իրենց առանցքին վրայ կը թաւալին՝ եւ թէ առաջ կ'երթան. սրով երկու շրջան կ'ընեն. մին թաւալական՝ իրենց առանցքին վրայ, եւ միւսն պարբերական կամ յառաջցնան :

Այլ աւելի չօշափական օրինակ մը տեսնենք. առնենք ճախարակ մը եւ վրան ակուցանենք գնդակ մը. սենեկին միակ պատուհանէն արեւու. լուսաւոր ճառաղայթն մանելով՝ կը դարնէ այդ գնդին կէսին վրայ, իսկ զու որ ետեւի կողմն ես՝ մնացած կիսագունան մթօւթեան մէջ կը տեսնես. դարձունենք երագ երագ ճախարակը՝ եւ ահա գունդն կը շրջի, միշտ կէսը լուսաւոր եւ կէսը խաւարին է։ Այսպէս է աշխարհու

Հիմակ այդ գնդակն երկու բեւեսներէն ագուցանենք ճախարակին վրայ եւ դարձունենք. Երկու բեւեսներն անշարժ են կարծես, իսկ փորն՝ որ ճշշդ մէջտեղն է եւ բեւեսներէն հաւասարապէս հեռի՝ կը տեսնաս որ կը դառնայ. այս դիճն հասարակած կը կոչուի, եւ. Երկրագունան կրկին հաւասար կիսուգունտերու. կը բաժնէ, այն՝ որուն մէջ է նահեւ թուրքիս՝ հիւսիսային կիսագունան է, եւ միւսն հարաւային:

(Շարայարելի)

ԵՐԿՈՒ ՄԵԾԱԳԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ

(Նարունակութիւն տես թիւ 15)

Դարերով յառաջ Մոլտավիայի մէջ հիմնուած եւ 12 ժողովրդապետութեան բաժնուած ազգային և կեղեցին, մինչեւ Լեհաստանի Գամմէնից քաղքին առնու իլր՝ Մոլտավիայի իշխաններուն տակ մեծ հանգստութիւն կը վայելէր: Բայց յիշեալ քաղքին առնուելէն եւ պատերազմական շարժումները բորբոքելէն ետեւ: Հայք՝ որպէս զի Մոլտավիան սննանդուրժելի տուրքերէն աղաւախն, իրենց անդերէն զուրս ելլելու ստիլուեցան: Սյն ապահով յուսումն, որ ճնշիչ յարաբերութիւնները հանդարտելին եւ պատերազմի խցառոցները դադրելէն ետեւ, դարձեալ իրենց տեղը պիտի գառնան: Երեք տարիի չափ Սրբոյներուն երկրին եւ Պիսորիցի լեռնակողմերը որահուրտելով՝ կը թափառէին: Բայց երբ խոսվութիւնները հանդարտելու տեղ՝ աւելի եւս սասակացան, այս թափառող ժողովրդեան՝ իւր երկիրը զայնակալու քաղցր յոյսը բոլորովին փճացաւ: Եւս սափակեց զինք որ զրեթէ անասուններու պէս — առանց հոդեւոր հովուի մը — հոն զաղթէ ու իրեն աեղ վնասոէ ուր որ կրնայ: Սյուլէն եկաւ Մոլտավիոյ հայոց մէկ մասն ի Լեհաստան, մէկալը Դրահնսիլուանիա: Ամենէն մնծագոյն մասը Սրբոյներու երկիրը — ճուրծնութ եւ Զիգ — ու քիչերը միայն անդաւորուեցան Պիսորից: Թէպէտ մեր Եպիսկոպոսն, որ — իրեն գործակիցներն՝ զքահանայնները — իւր հօտին միրթարութեանը համար զաղթած ժողովրդեանը ետեւէն խրկեց իւր եպիսկոպոսութեան սաացուածոց պահպանութեան համար, քիչ մը ժամանակ ալ Սուչավայի մօտ եղող աթոռաւեղը մնաց: (որն որ իրեւ ամրութեան տեղ ամեն հարկաւոր բաներով կատարելապէս սպառագինուած եւ Լեհական զինուորներէն լոնուած էր): Սակայն խազախներն ամեն սաացուածներն իրմէն յափառուելէն ետեւ՝ ցրուած հօտին ետեւէն Ճուրծով զնաց: Աստնիով նորէն միացաւ հօն՝ իւր հովունին հետ Եպիսկոպոսին անունն էր Մինաս:

Սյս կերպով ուրիշ երկիր անկուած Հայ Եկեղեցին սկսաւ հոգւոյ եւ մարմնոյ հարկաւոր պիտայքներու վրայ մտածել: Ռւսակ անզաւորուելէն անմիջապէս եաքը, եկեղեցական ու աշխարհական առաջնորդներու զիմեց, այն խոնարհ ինդրուած-

քով, որ ասոնք՝ նկատելով ներս գաղթած հայոց խեղճութիւնը, զրանին զթան և իրեւ եկամուտներու, աստուածային պաշտամունքնին կատարելու համար, իրենց մէկ երկու աղօթատեղի չորհնեն։ Մէկալ կողմանէ ամեն օրական ապրուստին հոգալ կարենալու համար աղաչեցին, որ իրենց հրաման տրուի, աղատ առուտուր ընելու, Գերապայծառ Սէպէէպի, Դրանսիլուանիոյ եպիսկոպոսական տեղապահն՝ խոստացաւ, որ իրենց խնդրուածքը ամենայն սիրով կը կատարէ, եթէ իրենց հաւատքին ճիշդ քննութենէն ետեւ յայտնի երեւնայ որ Հռովմէտական Կաթողիկէ կրօնը կը դաւանին Հայերը, որոնք իրենց թափառականութեանը մէջ հոգիս թէ մանակից եղած էին հոգեկան մխիթարութեան՝ այն վառուած բորբոքէն որ բոսէ մը յառաջ աղօթատեղի ունենան, եպիսկոպոսական տեղապահն առջեւ իրենց հերձուածող ըլլալը՝ մեծ չըջահայեցութեամբ ծածկեցին։ Եւ որովհետեւ առ այս որոշուած քննութեանն առթիւ՝ Հռովմէտական Եկեղեցւոյն հաւատքին յատուի եւ գիսաւոր ճիւղերուն հետ կատարելապէս համաձայնող բացատրութիւններ գործածեցին, Սէպէէպի եպիսկոպոսական տեղապահն, զիրենք ճշմարիտ կաթողիկէտականներ համարելով՝ իրենց գործածութեան համար երկու մատուռ տուաւ։ մէկը Ճուրճոսի՛ մէկալը Զիզի մէջ. պարտապիր առնելով իրենցմէ, նախ՝ որ ասկից ետքն ալ ջերմեռանդ Կաթողիկէ ուղղափառաններ պիտի մնան։ երկ՝ բորդ՝ որ Դրանսիլուանիոյ եպիսկոպոսական տեղապահը միշտ իշխանութիւն պիտի ունենայ, իրենց չպարգևեած՝ հապա մրայն գործածութեան համար արուած երկու աղօթարամնն ետ առնելու, եւ վերջապէս երրորդ՝ որ ամեն եկեղեցական կան կարասին եւ զիեսաւելենները, զորոնք անկից ետքր պիտի ստանան, - եթէ ի զիազուածի Դրանսիլուանիայէն նորէն Մոլասա իա երթան հետերին պիտի չտանին, հապա երկու մատուռին պարզեւ պիտի թողաւն։ Այսպէս պատուհեցաւ, որ հերձուածող հայերն Կաթուղիկէ Եկեղեցիններուն մէջ կտարեցին իրենց աստուածային պաշտամունքները Բայց ասոր համար — ինձի այնպէս կ'երեւայ — աեղապահն եւ մէկալ բահանայնները կ'արդարանան. որովհետեւ հայոց հաւատքին առանձինն կէտերուն նկատմամբ քննութիւն բած ատեն, ըստ մասին, հայերէն լոգուին մէջ ունեցած անտեղեակ ըլլալուն ու ըստ մասին, արտաքին արարողութիւններուն եւ անոնց վրայօք եղած մեկնութիւններուն եւ զիտողութիւններուն ձեռօք՝ հայոց հաւատքին վրայ


սլատչաճ տեղեկութիւն չկրցան ունենալ։ Բայց ամենէն աւելի զիրենք սիստ ճամբան բերողն ան էր, որ տեսան թէ Հայք, Սուրբ Խաչի նշանը կը գործածեն և սրբոց յարդութիւնը կը պատուհն

Բայց չէ թէ միայն Եկեղեցւոյ կողմանէ սիրով ընդունուեցան ներս զաղթողները, հասպա նաև Դրանսիլուանիոյ կարգեր՝ հայերուն ազատ առուտուր չնորհեցին. այսու պայմանաւ՝ որ կարգերուն նպաստամատց ըլլակո համար, տարուէ տարի 100 հունգարական ֆիորին տանս Սակայն երբ որ երեք տարի անցաւ, կարգերն՝ այս 100 ֆիորինէն զատ, ծախուած ապրանքին երեսնեալին ալ պահանջեցին. Այսպէս հայք, թէ Եկեղեցւոյ և թէ քաղաքական իշխանութեան կողմանէ ընդունուելով՝ միայն վերոյցրեալ երեք տեղը (Ճուրճով, Զիդ և Պիստրից) կը բնակէին Քիչ մը ետքը ճարակող ժանտախտին պատճառաւն՝ առողին անդին ցրուեցան։ Ժանտախտին գաղրելէն ետեւ, զիրենք չափ անդ տեղ տեղաւորուած կը դանենք. Ճուրճովի, Զիդի, Ռէմէզէի, Բեթէչէի, Կէօրկէնի, Ֆէլֆալովի, Պաթոչի և Պիստրիցի մէջ։ Հայերը հերձուածի մէջ մնացին մինչեւ 1684։

1676 ին, Մոլտավիայի Պոխուշան հասարակութեան զատաւորին կու սիկ Վէրգիրէսկու վաճառականին որդին, Սւքսենտիոս, որ աւելի մեծ սիր ունէր զիասութեանց քան ապրանքներուն. ու որն որ մայրենի լիզուին մէջ ինքվինք կատարելապէս կըրթելէն ետեւ, Լատին զիտու թիւնները յատկացնելու նպաստակաւ սաստիկ փութով սորվելու սկսաւ, Ծնողաց տունը թողլով Լեմպերէ Քահանայապետական վարժարանը մտաւ։ Բայց հայրն այս որոշման ամեննեւին զիջանիլ չուզելով՝ զինքն Ճուրճով բերել տուաւ. ուր որ — որովհետեւ ինքն ալ զեւ հերձուածող էր — Հայոց մոլորաթեանցը վրայ իմուստութեամբ լուեց։ Որպէս զի հօրն զիասուրութիւնը — որ զինք ամեն կերպով Ճուրճովցի օրիորդի մը հետ ամուսնացնել կտղէր — պարտապի հանէ։ Ծնողացը անէն նորէն Լեհասասան փախաւ. և ասկէ Մարթէլի, Լեհական արքունեաց քով զանուող քահանայապետական նուիրակին խորհուրդովը Հոռվմ զնաց. ուր հերձուածէն հանդիսական կերպով հրամարելէն ետեւ։ Ուրբաննեան վարժոցին տարածման հաւատոյ տշակերան եղաւ. Քանի մը տարի հոն մնալով երբ սրբազն զիտութիւնները կատարելապէս սորվեցաւ, առաջնորդները զիրտասարդ քահանան իբրեւ առաքելական քարողիչ՝ աղասիկան պարողիչ՝ աղասիկաններն ու բոլոր հայերը դարձնելու հա-

մոր Դրանովիլուանիս խրիեցին, իրեն սաստիկ յանձնելով՝ որ աւմնա ջանք բնէ և հայերը բռպէ մը սոռաջ Հռովմէական Ս. Եկեղեցւոյն հետ միացնէ : Աւքսենափառ Վրգարեան, ձուրճով հասնելէն ետեւ ճանչնալով Հայոց մինչեւ հիմա պատրուակած հերձուածոյն պատմութիւնը՝ բանը Սէսէլէպի Դրանովիլուանիոյ եպիսկոպոսական աեղապահոցին յայանեց Տեղապահը՝ Հայոց զործածութեան համար արտւած երկու աղօմարաններն անմիջապէս ետ առաւ . մանաւանդ թէ, Աւքսենափառ առաքելական քարոզիչին յանձնեց որ զանոնք ետ առնու : Աւքսենափառի առաքելուան գործքն իր ծնողացը անէն սկսաւ . և Աստուծոյ այգեցին մէջ այնպէս եռանզգեամբ գործեց, որ Յ ատրուան մէջ, այսինքն 1684 էն մինչեւ 1690 Դրանովիլուանիոյ այլ և այլ տեղերը սփռուած բոլոր հայերը, հանդիսաւթեամբ Հռովմէական Եկեղեցւոյն հետ միացան : Ասոր վրայ երկու քահանաց ու եօթը աշխարհական անձնիքներէ կողուած պատգամաւորութեան մը ձեռօք, Լիմպերկի Հայ եպիսկոպոսին առջեւ՝ ամենապատիւ կանթելոս Հռովմէական Ս. Եկեղեցւոյն Կարգինալին, և Լեռթագուստական տրքունեաց քով պանուող առաքելական նույիւրակին հրաժանաւու, թողլով մինչեւ հիմա ունեցած մոլորութիւնին՝ միւս թիւնը — որուն համար իննովիթեամիս Ժ.Ա. Մրրագան Քահանայապեսին աղաջանաց թուղթ գրկով՝ օրէնութիւնը խնդրած, և իրին յաջողելուն համար, ատրածման հաւատոց զլուխ եղած Կարգինալիներուն չերտ չնորհակալութիւնը էին — կատարած լննցած հրաժարակեցին : Այս միութիւնը, չէ թէ պարզապէս Աւքսենափառ Վրգարեանն — միայն անկատար զործիքին, և անօգուտ ծառացին — հապա ամենակարպին զործիքը, Հռովմայ Եկեղեցւոյն եռանդուն աղօթքներուն արգիւնքը, սուրբ հաւատոց արքածման արժանեացը, և մեր ամենազիւած Տիրոջ Լոռովտոս Ս.Ին իշխանութեանը հետեւութիւնն էր, իսկ Աւքսենափառի, մեր առաքելական քարոզիչին, մինչեւ միութիւնն կատարումը, վեց տարուան մէջ կրած զիշին, մինչեւ միութիւնն կատարումը, վեց տարուան մէջ կրած վշտելն ու ընդունած զրկանքները՝ ծածկէ մութ քող մը, որպէս զի չըլլայ թէ քրիստոնէական մեծ համբերութեամբ կրած անիրաւութիւններուն մէկ փոքր վարձքն այս աշխարհքիս վրայ ընդունելով արքայութեան մէջ առանց արդիւնքի մնայ:

(Կարայարեկի)



ՊԱՏԿԵՐ տասն եւ հինգ օրց մի անգամ կը հրատարակուի.

Բաժանորդագրութեան տարեկան գինն է
Կ. Պօլսոյ ճամար 40 դահեկան.
Գաւառաց եւ օտար երկիրներու ճամար
բղբառարի ծախքն ի միասին հաշուելով 50 « «

Իշխաքանչիշը թիշ 2 դահեկան

ՊԱՏԿԵՐԻ խմբագրատունն է ի Բերա, Եկշիլ Փողոց
Փիլ. 1, ուր պետք է դիմել բաժանորդագրարեան եւ քերրին
վերաբերեալ այլ ամենայն խնդրոց ճամար :

RÉDACTION DU BADGUERE

Constantinople, Péra, rue YÉCHIL N° 1

مارف نظارت جلیله سنك رخصته طبع او لمشدر